



ՎԱՐԴ

ԿԵՍԱՐԻՈՅ

(ԿԻԿԱՐԱՐԵ ԳԱՅՍԱՐԻՅԵ)

ՕՐԱԳԻՐ ԵՐԿՇԱԲԱԹԵԱՅ

Կը հրատասութ ամեն ամայն 1 ր. և 15 ր.

Տարեկան գին է ԿԱՆՆԻԿ

ՎԵՐԱՄԵԼՈՅ Հ Հ

120 դր.

70 Հ

Սուրբքութեան ուշն է առ այս, կերեւ Բաղաւտ յեւելցոյն :

Դասրա եւնայիւ օրոքաց ճամփառ առանցին կը ու է :

Աղոյնն ու և և յօդուածներ հնդուածներ հրատասութւան համար

1 ՄԱՅԻՍ

Ա. ՏԱՐԻ 183

ԹԻՒ 5

Աւշեն համբաւ Սալթանաթը Աւնիյէ Ը է
հինշահի Հազրէթւերինին Մըսրբան ափահե-
թի գուտառմի մէջմէնէլերիսէ, պիւթիւն ա-
հալի մէսէրէթի աղիմ իլէ մէմու օլուպ, վէ-
պու սէպէպ իլէ իմրա գըլքնան չենլիք թէզեի-
նաթ՝ լիսանը ածիղէրինին թապիր իտէպիլէճէյի
շէյ օրմայրա, թափսիլէն պէյանի իւնւն, պիւ-
թիւն զաղէթալար սէպիլէմիշ վէ սէցլէմէքտէ
տիպէք:

Տէվէթի Ալեյէնին մէտհէ շայան ազամէթ-
լիւ իշերինի եխւքսէք գալէմէլը տէրձ իթարի-
լէրի թագրիրտէ, պիղ ատախի. Միւլէթի սէվ-
կիւլիւմիւզէ շունու խապէր վիրէպիլիպիզ քին:

Օ աթը Ը ահանէնին Մըսրբա ապիմէթ
էթմէսի Օսմանը թէվարիխնատէ, պիր եհեմմի-
յէթլի: պէնտ օլածադ արը, վէ պիւթիւն թէ-
պասյի Սալթանաթը սէնիյէնին հազգընտէ
պիր պէրէքեաթ սայըլմալը արը շու միւթալէա
իւզրէ:

Մըսրը իհեա իտէն Սիլի միւպարէքնամ
նէհրին նէրէլէրտէն զուհր ետիպ կէլուխի թէր-

միլէն անեաշըլամամըշ արը տէնիր լաքին Մը-
օրա կէթիրտիկի պէրէքէթ աշեքեար արը : քէ-
գալիք պու տէֆա Հաշմէթլիւ Լիքէնտիմիզ-
փառիշահը աղը թէրէթլինին շու եօլծուլուղը-
նըն բոլոթիդ բարչասը վարըսա պիզէրէ նիհան
արը . ֆէգաթ մէմակիրի մահրուսէյէ պինէրձէ-
պէրէքէթ կէթիրմիշ օտառողու ահայիսինէ նի-
հան օլմայրա, պէզլէ պիր տէրին պիթարա-
սահրալի վէ Ալի ճէնապ՝ Սահիա գրան:

Հինգ մութլագա նայիլ օլտուղընը պիւթիւն ա-
հայի տէրունէն տույար մէսրուր օլուրումուշ,
վէ սէպէպէ պէքրէրիմիշ քի ֆիկլէն պէյան էթ-
մին . վէ պու տէֆա տէլակի զահրէ պէյան
էթափի քի պիւթիւն թէպաայի Ը ահանէ՝ վէ
հէր ահամունասըն ինտինտէ, վէ հէր քէսին փիգ-
րինտէն նէ թիւրլիւ թէսիրլի, վէ նէ թիւրլիւ գիյ-
գըյմէթ օլտուղունը իսպամթ իտէր, եօլէ իսո-
յախիյէթ կէլուխ մէյտանէ քին՝ Տիշ տույլու-
սու օլմայան պիլէ, ույանը գութւալի անմէ սէ-
րի թաճէրի օլան թաճտարի ճիհանէ տողու-
թապիր պիր մէյլան իլէ ագմաղէ պաշլատը . վէ

Տէվէթի Օսմանիյէնին էվկէլձէ օլան (վէրտառու իլարըն) խաթըրա կէլիալ ինսարն կէօղ պէսպէյի միսիլիւ սէվկիւլիւսիւ կէօրիւնտիւ .քէզալիք ։ էվքէթսիմանդոյ միւրիւքեանէլէրինին ահալի իւգէրինէ օլան թէվէթ ձիւհի վէ մէրահիւմի սէնիսէլէրի պիլ միւգապէլէ, ձիւմէ սրնըթ թէտպապի սատրգլարը իւգէրինէ պիլամիւթէսնա ճօշմուշ օլտուղու նիչէ տիլաթիւլէ կէօրիւնէլէք՝ հէր էշքեալու մէսէրրէթ՝ հէր եիւրէտէ շատիւմանլըք էսէրլէրի աշկբեար կէօրիւնէրէք՝ պու պիլ դաչ կիւնէլէր պիլ նէրմաթը ումումիյէ կիւնէրի կիպի օլմայրպ ֆէվզէլատէ մէյմէնէթլի կիւնէլէր օլմուշտուր :

Հէյլէ քի հէր միլէթտէն միւրէքքէպ ահալի իէ հէր սօգագլար տօլու օլուպ, վէ հէր եէրտէ սէլիր իտէճէք թէվէնսաթ՝ ահէնկէր վէ ճէմաէթ խնճախընճ պիրի պիրի իւգէրինէ սրգըշմըշ կիւնէ կէշիլիպ տեօնիւլմէյէ մէճպուր օլունմուշ իքէն, հէր քէս գալպինսէ տույտուշուլու Փատիշահի Աէմիէնահ ։ ազրէթէլէրինէ ուպուտիյէթ խալիսինէ սունմադ իւգէ օլուն զունտան, եէգ ափկէրինէ ագարիպ թէալլուգ օլունշըս կիպի նապար իտէլիք . նէ պիլ պէտմուամէլէ պիր եէրտէն նէ պիր ինճիտէճէք օլու վէ նէ տէ միւնազաա կէօրիւլմիւշ տիւր քի, պէյլէ վագրթլարտա մէ պու գատար չօղլուգ պիր արայէ կէլմէսինաէ զունուրէ կէլմէմէսի միւմքիւնսիզ տիր . պու սու րէթտէ թէասսիւլիւգ տէնիլին ափան էֆքեարն տէնք օլմաը իշիւն վէրիէն պինէրծէ թալին վազ՝ վէ թէրպիյէտէն զիյատէ պիր ֆիիէն խպրէթ սայըլմըշ օլոււ թնէնիյէյի ։ ահանէ հագգընտա թանդիմ օլան միւն թագէմէթ, վէ պու թէելիր զաթը ։ ահանէնին ճէլիկ Աէնիյէլիրինտէն նէշէթ իթմիշ օլտուղի, վէ ահալինին տախի ։ Օաթը ։ Հէհինշահիլէրինէ օլան մուհապէթէլէրինտէն օլտուղի աշկբեար տրը :

Հայ միլէթիթարաֆընտանիզ հար օլունսն ուպուտիսէթի խալիսանէ՝ վէ Հայ սիւպեանըն խուալ էվազը թէրէնիւմէրի բէսէնտ օլմուշ տէրէթտէ օլտուղուն զազէթալար թաջսիլէն տէրձ էթմիշէր տիր . Հագ թնաալէ էօմրիւ շահանէյի ափէթի ձիհանտան մահգուղ իտիւպ թուլու տէվը իլէ թահթը սալթանաթընտա գատիմ սագլասըն ամին :

ԱԶԳԱՅԻՆ

Պու ալէմտէ հիշ պիր շէյ եօդ քի սահիհի վէ թաղլիթի օլմանըն . վէ հէման հէր եյլիւկին պէրապէրինէ միւթթասիլ կիպի պիր ֆէնալըգ օլակէմիշ տիր քի ինքեար օլունմագ տէրէթտէ աշկբեար պիր շէյ տիր պու .

Հէր շէյին իշինէ հիշ վէ օյուն կիրէպիր լիր վէ պու հիշ թաղլիաթտէ օլմայրպ ինսան տրը միւթիւտի և ինսանըն պաշընսա ինսանտան պէօյիւք պէլա օլամազ, ազատ օլալըմտէր իքէն եւսիր օլուրուգ սէֆա արար իքէն սէֆիլ օլուրուգ ու տէմիշ տիր պիր ալիմ .

Ին պէօյիւք վէ ինճէ սահիհլիդ իշինէ պիր հալիկ սախմէ կիրէպիլմիշ տիր . վէ էն ինճէ սանաթա տախի հիշ կիրտիկի կէօրիւլմիւշ տիր . շէյլէ քի սանաթ ինճէրտիքճէ, հիշ գապուլէթմէյէթէք եէրտէ, տահազիստէ հիշ թէհիւքսի արթար . . .

Խալգրն նատանիւթի, ատէմը էմրի պասիրէթ վէ չէշիթ էֆքեար . եալանըն սահիհ եէրինէ գուլաննըլմասընա սէպէպ վէրմիշ տիր .

Ա է գուլըւպի ամմէ խէ՛ չօդ տէֆա քէնտի խարապընա դօշարագ ուուցուն ազընթը պու լուպ կիթտիկի միսալ, պիր մահալէ ագըլպ կիթմէսի տախի կէօրիւլմիւշ քի պու հալտէն իսկըթ ֆուրսաթ արըպ խալգը ալտաթմաղէ պինէլրճէ եօլ տիւշեւնմիւշ իլէրի կէթիրմիշէր . պունա չարէ պուլմագ իշեւն գանուն իճատ օլունմուշ, վէ օլ գանունլէր իլէ խալգըն խալհաթը վէ թէնվիրի զըմմընտէ շալըշպմըշ իսէ տէ, եինէ օլ գանունլէրի ֆէնսա թէտպիր իէ գուլընմագտէ ինսանըն սէֆաթէթինէ սէպէպ օլունմուշ . սէտատէթ հալի իտէճէք եէրտէ ինարապիյէթէ պատէ օլունմուշ :

Ին միւպարէք միւգատտէս շէյլէրէ տախի պիր նէվի հիշ կիրմիշ օլտուղունա խալգաթ՝ մէկ հէպ թարիգը հէր միլէթ ինտինտէ միւհթէրէմ իքէն օնա տախի ֆըրգալար կիրխպ աղամէթինէ կէօլիկ վէրիլմիշ տիր քի եինէ ֆըրգաւնըն միւթիւտի տախի ինսան տրը . տիմէք տիր քի պիւթիւն պիւթիւնէ թէքմիլ, եալընըզ ։ Ալլահ թաալէ հազրէթէրի տիր, ինսանըն հալի գուլուրտան խալի օլամազ .

Պու միւթալէայը իլլէտիքտէն սօղըա պու լունտուղումուգ տէվը թէճէսսիւզ իլլէրաէք

առուգձէ օլ միւպահասայըտա էտէճէք դուզվէթ վէ մէճալէրի գալմազ օլուզ՝ հէմտէ թագէթտէն տիւշտուգէրի նէ սէպէպտէն տիր տէյու, իքինձի պիր միւճէտէլէյէ կիրսէլէր էն զեյտէ ածընածագ պիր հալ օլմա՞ղ մը.

Քէզալեք, Սահմանադրութիւն Միլէթիմիզնս սէֆալէթինէ վէ տէրտինէ տէվա օլա-

ճադ բարոյական պիր նաֆագա միւսիլլիւ է շէտտի իհմիյան կէօրիւլէք տէ իսէ, նասըլ քի աշեքեար տըր ածլըգտան նիկամնըլըգտան պայղընըդ հալինէ կիրիլմիշ կիպի տիր տիգամիթ օլունուրաս, իմափ մէալըրզմանէլէրի պըրաղըպ՝ պիր ան էվիլ, շունանը աղեղտէն պիր գաչ լօգմա ալմալըրզ.

ՄԵԶԻ ՎԱՀԱՆԱԿ ՄԵՏԻ ՄԵՏԻ ՄԵՏԻ ՄԵՏԻ

Տէօրիթիւննիւ Ռիսալէյէ նազար պույրուզ :

1. Տիւնեա պիր ազիմտէրսիանէ տիր մէզհէպի իշիւն Ալլահ թարաֆընտան խասութէն պէյան օլունան պիւրհանտան պաշգա՝ թալիաթա գոտուղու նիզամլար ինսանը քէնտինէ ճէլզ իթմէյէ աշեքեար պիր քիթապ տըր անճադ քիշենին տիգտամթը կէրէք տիր .

2. Մէտէնիսէթ թապիյաթտան զեյտէթէրիւպէտէն իլէրի կէլմիշ տիր մէտէնիսէթին խօճասը թէճիւպէ տիր, լաքին մէզհէպին խօճասը եպէտի փունարլարտան ծօշալ մէտէնիսէթ թէպտիլ օլապիլր, էկէր մէզհէպէ միւվաֆըրդ դուլանըլմազ իսէ .

3. Թապիաթ գանունլարընա միւթապըդ գանունլար, գատիմօլուպ թէպտիլ օլմազէ թասպի տէյիլ տիր. լաքին՝ մէզհէպէ րիայէթ իթմէյէքէք թապիաթ գանունլարընա պալանմագ ինսանը պաշտան ըզգարըպ՝ իսթէտիկի շէյի թապիաթ գանունը տէյիա քէնտինի ալուտապիլր .

4. Քէզալեք եալինըզ մէզհէպ գանունլարըլա պալանըպ՝ գալմագ, ինսանը սէֆիլ իտէլ ինսանըն ասլընա թէքմիլէն ույամազ . մատամքին ինսան իքի վարլագտան միւրէքքէպ տիր, վէպիրիպիրինտէն այրըմազ թարզտէ քէզալեք իքիտէն թէրքիսպ օլան ինսանըն գանունլարը, իքիտէն մախութ օլմատըդձա եօլունու շաշըրը . Պու միւվազէնէյի պուլմայան միլէթ բէրիշան օլուր .

5. Ալլ մէտէնիսէթ գանունլարը տիւնեատէ կէօրիւլէն գանունլարըն իլք եսար ինձիլշէրիփտէն (Աւետարան) պէյան օլուպ և նէ քի

ԿՐՈՆՔ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

1. Աշխարհիս մեծ դասարան մըն է, կրօնի փայով Վասուածակոյս կողմէն յայտնեալ ջշմարտութիւններէն զատ՝ Վատուծոյ՝ բնութեան մէջ դրած կարգադրութիւնը, մարդուս ըզմայելու համար սպանչելի գիրք մըն է բայց մըտադրութիւն ընելու կարօտ է .

2. Քաղաքականութիւնը փորձառութեանէ առաջ եկած է, անոր հեղինակը փորձառութիւնն է . բայց կրօնական հեղինակութիւնը յաւիտենական աղըբւրէն կը յորդէ, քաղաքականութիւնը կրօնական հոգւոյ չհամաձայնիր նէ կրնայ փոփոխութեան և աւերման են ժակարտ յինել .

3. Ուեպէտ և բնական կարգի մերաբերեալ կամբնութեանէ ազգեալ կանոնները մշտնջենաւոր կրնան ըլլալ, բայց կրօնի ոգւոյն չխոնար հելով, միայն բնական կանոնաց հպատակիլը, մարդը գլխէն կը հանէ, որովհետեւ ամեն մարդ իր սրտին ուզածը՝ բնութեան կարգ է ըսելով՝ և մարդկային խարէութեամբ մարդկան աղդը խարը վելու ենթակայ տեսնելով, չարիքը իբրև բարիս կրնան երեան գալ .

4. Կմանապէս մինակ կրօնական կանոններով կապիած մնալը ալ մարդս թշուառ կընէ, ինչու որ մարդկային բնութիւնը մինակ կրօնականի չարմարին, զի բնութիւնը երկու տարրերէակներու միաւորութիւնն է, (մարմին և հոգի) անշըբիոթ և անբաժանելի, ուրեմն երկու գոյացութիւններու ալ մաս հանելու նպատակաւարփած կանոն չունենալը՝ վերպակ ճանապարհ մըն է, այս հաւասարակշուութիւնը՝ գտնալու ըսկըող Ազգերը կը փանանան :

5. Բուն իսկ քաղաքականութեան կանոնները և նոյա հիմնական գորութիւնը Առուրի Աւետարանի վարդապետութիւնն է, ազամենայն

վէ ուղրունա , նիչէ գան սարֆ օլունմուշ գանունլարի վադթը ըն պիր աֆէթ , իլէ մահվ օլակէլմիշ տիր : Վէ եա ճէպը գուտրէթի ղալէպէ խփւապ հուգուգ մալցուապ օղարագ ինսան շուտիւնեատէ թէքմիլ սէտէթ եիւղիւկէօրէճէյի բէք միւշքիւլ տիւր :

11. Հիւքիւմաթ գանունի օլմաղէ պօրձը տուր նէ վագըթ քի խալդ թէրպիյէ իլէ գանունլէրէ պիաթ իտէրսէ , վէ պու տա գօլայլըլա օլմայրպ ինսանլար թէրպիյէլ էօմիէ կիրմէյի փէք սէլլէրէք գապուլ իթմէզէր . վէ ճէպը էօրֆ , ղալիպիյէթէ եէր վէրիլմիշ օլուր . Վէ պունլար տախի օլմաա եանի հիւքիւմաթ զօրու օլմապատ հայտափա վէ եարամաղլար տիւն եայը զուրուապ մահվ խուրլէր :

12. Հիւքիւմաթլար եախօտ հիւքիւմտարան , ագլընը պաշընա թօփլայրպ՝ պիտուն պիրէ զեքը օլան հուգուգը ազիմէյի էլէ կէթիրիպ՝ գանունու հիւքմէթափիմէլէրինէ պիւկիւք միւշքիւաթ վար . մատամ քի ինսանլարըն եէքիւն նիւնի պիրտէն թալիմ ալթընա ալմագ միւմքինս սիզ տիր . պու սուրէթտէ հէր գանունտէ էօրֆ սուրէթի տախի պուլունմուշ տուր . “ սալիհէ նօմու հաճէթ տէյիլ ու տինմիշ :

13. Հուգուգ տիմէք՝ հէր ատէմին իսթիւրահաթընս՝ սէտտէթինէ մախուս պիր իջրանըն ֆայտէսի իչիւն՝ թագսիմի միւլաղէնէսի տիմէք տիր : Վէ պիւթիւն հիւքիւմաթ շու հուգուգըն մուհաջազասը իչիւն թայեինս օլունմուշ առուր :

14. Ֆէգաթ՝ ինսան թալիմ օլմագսըզ պու հուգու ֆարգ էթմէք միւմիւնսիւլ օլուազ թէրպիյէլ մէտէնիյէթիլ միլէլթէրտէ հուգուգ տավասը էն մուգատտէս պիր շէյ տիր . լաքին վահշիյէթէ ալլըշմըշ պարպար միսալի էօմիւր կէչիրէն միլլէթէրտէ հուգուգ զօրպանըն քէնտի պազուսը գոււլլէթի տիր ; վէ “ զօրթալիմ թանըմազ տէնմիշ ” :

15. Հավա ալըսպ վերմէք , սու իչմէք , էքմէք եէմէք , ըուպա կիսմէք , վէ սաիր պինլէրձէ ինսանըն իհթիածընը տօլտուրածագ շէյլէրճիւմ լէսիտէ ինսանա միւշէթէրէք օլուապ , հայմանլար տախի պու հուգուգ տայրէսինտէ տիրլէր :

ուած և արիւնահեղութեամբ նուիրական եղած կանոնները անգամ՝ ժամանակի հարուածով մը անհետացած , և կամ բունակալ զօրութեամբ մը ընկճած մարդկային սեւը այս անցաւորին մէջը կատարեալ երջանկութեան վայելելու գրեթէ անհնարին է :

11. Պետութիւն մը ան ատենը պարտաւոր է սահմանագրը վիլ երբ որ ժողովուրդը կրթութեամբ կանոններու հնազմնդիլ և պատուել գիտէ զանոնք . և այս ալ գիւրագին կերպիւ առաջ չերթար . մարդիկ յօժար սրտիւ կրթական կենաց չեն խոնարհիր . ասով ալ տեղի կը տրվի բռնութիւն դործածելու և սեղմը վելու . Ռայց զարմանալին այս է որ, եթէ երբեմն բռնական օրէնք ալ չըլլայ սրիկաները և անիրաւ յափշտակողներ աշխարհքը տակնու վրայ կընեն :

12. Վսոր համար իշխանութիւնները ամեն դուրսի հոգածութիւններէն ազատ և խելքը գլուխը ժողվելով միշեալ իրաւունքը ձեռք բերելու և կամոնները թագաւորեցնելու մէծ դժուարութիւն կը կրեն . . . որովհետեւ բոլոր մարդիկը միանգամայն կրթելու անհնար է . և ասոր համար ամեն չափաւորեալ օրինաց մէջը քիւ շատ բռնական կերպ ալ կը գտնըլի , վասն զիւ “ արդարոց օրէնք ոչ գոն ” :

13. Իրաւունքը ըսելը ամեն անհատի երջանկութեան հանգստութեան յատկացեալ դործագրութեան կամ օգտակար գործոց հասարակաց մասնաւորելու վրայ արդարութեան կէտկամնթար մը է . և բոլոր թագաւորութեանց իշխանութեանց հիմնական զօրութիւնը այս իրաւանց մատակարարութեան ուղղութիւն գըտնելուն վրայ կը կայանայ :

14. Ռայց այս իրաւունքի ծանօթութիւնը միայն կրթութեամբ կարելի լինելով , կրթըլածու քաղաքակրթեալ աղդերուն մէջը , հասարակաց իրաւունքը ամենէն ազնուական և նուիրական պարտականութիւն համարեալ է , իսկ բարբարոսական վարմունքի սովորեալ , վայրենի վիճակ ու կենցաղ ունեցող աղդաց մէջ . իրաւունքը բռնակալին բագկին զօրութիւնը ծանուցած է . Եւ ասոր համար . և բռնութիւնը կարգ կամոն չընդունիր ” : Ալսէ (առաջը) :

15. Ընչառութիւնը , ջուր իսմէլը , կերակուրը , և հանգերձք կարեղորք ՚ի ծածկել զմերկութիւն և այլ հազարաւոր մարդոց պիտոյքը լեցնող բաներուն ամենը ալ մարդուս և անբանից հասարակաց լինելով անբանները ալ այս իրաւանց ըջանին մէջը իրաւունք ունին :

ԶՈՒՄՐՃԱԼԻ ՃՇՄԱՐՑՈՒԹԻՒՆՔ

ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԵՒ ՑԱԽԱԼԻ

Թաղերուն մէջ՝ բնակած զբագետ կամ ու իցէ խորհրդածողները առաւօտեան այն աւ մենայանկալի՝ վսեմ տպաւորութիւն տուող ժամ՝ բնութեան օրական նորոգութեանը կենդաւ նութեան սկիզբը նկատելով, և սիրալի լութեամբ մը մտախոհ եղած բնութեան սքանչելեաց վրայ զմայելով յետ ջեռմեռանդն Աստուածապաշտութեամբ երկրպագութենէ խորեանց մը տաւոր զբաղմունքին սկսած ատենը՝ յանկարծակի պարէն վաճառողներուն ահուելի զողանչեւնը՝ բազմադիմի ձայները, անշորհք եղանակները խառն բազմութեամբ ականջնին զարնելով, անհաւասար հատուածանկիւն ապակիններուն յողացմունքներուն նման՝ հազարաւոր խառնափնդոր գաղաբարները բռնի կը մղեն այն ուղեղներուն որոնք արդէն դիւրազգած կը համարվին (օրովհետեւ) խորհրդածու միտք մը անզգայ չը կրնար ըլլալ, և ցաւալի աղդեցութիւն մը կը դործեն. և թէ որ ճանճի մը բրդզեւնը կրնայ խմաստնյ մը խորհրդածութիւնը ցրուել բնականապէս, հատված այս վաճառողաց բիւրակերպ հնչմունքը՝ աղաղակը, խեղճ խորհրդածութիւն մտաց վրայ արդեօք ինչ աղդեցութիւն կնէ, այս աղդեցութիւնը կրած մոքի մը ի՞նչ աստիճան փոփոխման՝ և որչափ շփոթութեանց ենթակայ լինելուն՝ և նոյն շփոթեալ գաղաբարներու կուտակութիւնը, տեսարանի մը պէս նկարագրելը շատ հետազրդրական բան մը նէ. Երանի թաղական բնակչաց և մեծամեծ քաղաքներու մէջ բնակելու վեճակած մարդկան՝ որոնք ստէպ սովորութեամբ ընտելացեալ այս ձայները լսելն իբր թէ զրկուած են. կը փափաքիմք որ մենք ալ արժանանայնք այս զրկողութեան՝ որպէս զի չը ստիգուեինք մեր խորհրդածութիւնը մեր մաքին մէջէն կարդաւորեալ կերպիւ հանելու համար՝ իբր մեքենեկան զօրութեամբ հանելու :

Պարդուն մէկը իր աղքականներէն մէկուն տունը գիշերը ֆնալու համար գայած ըլլալով երբոր կէս գիշերուան ջուր խմելու համար կելիէ, ահա դիմացը սենեակը բոլորովին ճերմակ հագած ուրուականի մը երկննալու կարճնաւը տեսնելով բոլոր անդամները ահ ու երկիւղէն կսկի գողալ. այս վախով անկողինը կը գառնայ. բայց այն ուրուական կարծած կինը եղելութիւ-

նը զգալով կը ձայնէ անոր որ տեսածը ինքն է և կազօմէ եղեր և վախնալու բանչկայ : Բայց մարդը՝ խաթուն կըսէ գիտցած ըլլաս որ ես այս վախով ցաւու մը պիտի հանդիպիմ. տէր կըսէ խաթունը, հրամանքդ զիս որ մարդ եմ ուրուական կարծելովիտ այդչափի սարսափի մէջ ինչ կար, հապա ես ձեր յարդութիւնը մարդ կարծած անձս՝ ուրուական կը տեսնեմ նէ օրհասական ցաւով մը բռնուելու իրաւունք շունիմ:

Ֆ Լ Ե Ն Ը Թ

Թէ. Որութիւնեան իսիմ իլէ պիրղաթ Ռէսալէմիզէ մուավէնէթ իթմէթմէթ իչիւն ապօնէ իմզա էթմիշ իսէ տէ քէնտի ասըլ իգամէթ էթմտիքէրի մահալ նէրէ օլտուղունու պուանէ գատար աննայամամբը օլուուղումուղ իչիւն իլանա ճէսարէթ օլուապ քէնտի եէրինի վէ մահալինի պիլտիրմէսինի թալէպ իտէրիզ քի Ռէսալէմիզին պիրիննի նուսիւիսինտէն՝ բէյտէրբէյ զուհուրինտէ իրսալ օլունայ :

Գայսէրիտէ գրզարլն օգումասրնա տէվամ օլունմագուէ կիւն պէկիւն քիթապէթմէթմէթ պիլու արթածաղընա իւմիտ վար օլունմագուէ տիր, վէ պազը տէլալէթ կէօրիւլմիւշ իսէ տէ իլէրու տէ տահապիւլուք էսէր կէօրիւնէյէճէյինի տահուի պիթիւն աղզանէրլէր կէօզէթմէթմէթ ափիրէր :

Պու տէֆա՝ Գայսէրիտէն պիրգաչ ապօնէ զուհր էթմիշ օլուապ իչիւնտէ պիրինտէ պիր աէ նիսաթայֆէսինտէն ապօնէ պուլունալողը տիգգաթմէթ շայեան տրը, իսմինի վէր մէթ նէզարէթմէթ մուվաֆըր օլմատըրը իչիւն սարֆը նազար պիրէ տէրունի Գայսէրինտէ գրզ չօճուղարընտազաղէթմազ օգումազէթիթիագ իտէնէրէ պիր մուգատտէմէ միսլի սայրարզնտան մէմնունէն տէրծուլունմազէթէնսիպ կէօրիւլմիւշ տիր :

Խմբագիր Տնօրին
ԽՄԲԱԳԻՐ-ՏՆՕՐԻՆ
Տ. ՄԱՐՏԻՐՈՍ ԳԱՀԱՆԱՑ
ՆԻԿՈՂՈՍԻՆ ԿԵՍԱՐԱՑ